

818


203·6

n - 50

A910

ՈՎ ՓՈԽԵՑ

ԾԱԲԱՓՐ



• 2001

ՄԻԶԱՎԱՋԻՆ ՏԵՍՔԱԿ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

Ի Հ Օ Մ Պ Ո Ւ Ր Կ

Ա Ց Ի Ւ Հ Ա Ր Ե Ւ Ե Լ Ե Ա Ն Ե Ր Կ Ի Ր Ն Ե Ր Ո Ւ

Մուրասեան Խան, թիւ 11

ՀԱԳՄԱԳԱԾԱՐ Ե Ր Գ Ո Ւ Շ Ը, Կ. Պ Ո Լ Ի Ս

203. 6

7-50



20389-60



## ԶՈՐՌՈՐԴԻ ՊԱՏՈՒԻՒՄՆԸ

ԽՆՁԹԷՍ ԱՍՏՈՒՄ ԶՐՈՒՑԵԹ

Նարած օրը միտքդ բեր՝ զանիկասուր պահելու համար վեց օր պիտի աշխատիս, ու բոլոր զործդ ընես. բայց եօթներորդ օրը Տէրոշը բռ Աստուծողի Շաբաթն է, ան օրը զործ մը չզործես . . . . բանզի Տէրը վեց օրուան մէջ ըրաւ երկիրը ու երկիրը. ձովք ու բոլոր անոնց մէջ եղածները, և եօթներորդ օրը հնագուտացաւ. անոր համար Տէրը օրինեց Շաբաթ օրը ու սրբեց զանիկաս — Ել. ի. 8-11.

ԽՆՁԹԷՍ ԿԱՊՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՆ

ԳՓՈԽԵՑ Ե.Ց

Միաշաբաթի և տօնի օրերը միտքդ բեր զանիկը սուրբ պահելու համար: — Քիսատնեկան Վարդապետութիւն, էջ 59:

203.6  
N-50  
48.  
«ՕՐԵՆՔԻՆ ԵՒ ՎԿԱՅՈՒԹԵԱՆՑ ԹՈՂ ՀԱՐՑՆԵՆ»  
37000 մհ.

## ՈՎԿ ՓՈԽԵՑ ՇԱԲԱԹԸ

( 1007  
324/20 )

Բոլոր Քրիստոնեաներ՝ քիչ բացառութեամբ՝ կ'ընդունին թէ շաբթուան եօթներորդ օրը որուն մէջ Սրարիչը հանգստացաւ, աշխարհիս ստեղծուած ատենը սըրբուեցաւ իրը Ենովայի Շաբաթը: Նաև կ'ընդունին թէ Աստուած զայն հրամայեց Տանհաբաննեայ պատուիրանքին մէջ, և թէ նահապետները, մարդարէները և աշխարհի պատութեան առաջին չորս հազար տարիներուն հաւատարիմ հնագանդները զայն պահեցին: Եւ կրնայ որոշակի ապացուցուիլ պատմութենէն թէ Քրիստոսի առաջին գալստենէն մինչև ներկայ ժամանակս զայն պահողներ եղած են միշտ: Սակայն միւս կողմէ Քրիստոնեայ դաւանեալներու ստուար մեծամասնութիւնը առաւել կամ նուազ անձնութրութեամբ և խստապահանջութեամբ կը պահեն շաբթուան առաջին օրը, որ առ հասարակ մարդոց կողմանէ կիրակի կը կոչուի: Ասոնք ընդհանրաբար ընդունուած իրողութիւններ են:

Շաբաթի խնդիրը ներկայիս մէջ ամենէն յուզիչ կրօնական խաղիրն է աշխարհիս ամէն կողմը: Հազարաւոր լրջամիտ մարդիկ և կանայք այսպէս առաջնորդուած են վերստին քննելու այն ապացոյցները որոնց վրայ հիմնուած է Միաշաբաթի պահպանումը, և այս անձերէն շատերը ստիպուած են՝ իրենց պարտականութիւն սեպելով՝ թողուլ եկեղեցիներուն սովորու-

Who changed the Sabbath – Armenian.

թիւնները՝ որոնց հետ միացած են, և Քրիստոնէից ընդհանուր կիրառութիւնը, և սկսած են եօթներորդ աւուր Շաբաթը պահել։ Ասիկա անշուշտ աւելի շատցած է ինդրոյն յուղումը։

Այս յուղումէն շատ անձկալից սրտերու մէջ սա հարցումը ծագած է։ «Ի՞նչպէս աեղի ունեցեր է սա փոփոխութիւնը, և ո՞վ պատասխանատու է անոր համար։»

Աղբեւրը՝ յորմէ առնելու ենք մեր ապացոյցը սա փոփոխութեան նկատմամբ, Աստուծոյ Խօսքն է, և անոր համաձախող վստահելի պատմական վկայութիւն։ Այդ խօսքը ինչ որ կը յայտնէ, իւրաքանչիւր անկեղծ Քրիստոնեայ կ'ընդունի։ Կեղծ գրամ մը հարազատին աւելի մօտ չ'ըլլար՝ շատ տարիներէ ի վեր պարկեցա մարդոցմէ իրը հարազատ նկատուած լինելուն պատճառաւ, ոչ ալ սիսականք մը նուռազ սիսալանք կ'ըլլայ անցեալ ազգերու բարիներէն իրը ծմարտութիւն նկատուած ըլլալուն համար։ Ի՞նչ կ'ըսէ Աստուծոյ Խօսքը։ Փնտընքն (1) թէ մարդարէները ի՞նչ ըսին Քրիստոսի գիրքին վրայով ան օրէնքին հանդէպ, որուն մէկ մասը Շաբաթն է։ և (2) թէ ի՞նչպէս այս մարդարէնութիւնները կատարուեցան Քրիստոսի վարդապետութեամբն ու օրինակով։

## Ա. Ի՞նչ ԸՍԻՆ ՄՄՐԳԱՐԷՆԵՐԸ

1. Մովսէսի միջոցաւ տեղեկագրութիւնը ունինք թէ Քրիստոս չպիտի գար իրը մի օրինատու, այլ իրը Աստուծոյ մէկ ուսուցիչը։ և ինչ որ սորվեցնէր, ի՞նք իրմէն նոր վարդապետութիւն մը չպիտի ըլլար, այլ այն խօսքերը գորս Աստուծ պիտի տար իրեն։ Այսպէս կ'ըսէ Տէրը մարդարէին ձեռքովը։

«Քեզի պէս մարդարէ մը պիտի համեմ անոնց իրենց եղրայիներուն մէջն, և իմ խօսքերս Անոր բերանը պիտի դնեմ, և ինչ որ Անոր պատուիրեմ, անոնց պիտի զբուցէ եւ ով որ մոտիկ չընէ իմ խօսքերս, զորոնք

Անիկա իմ անունովս պիտի խօսի, այն մարդին ես վրէժ պիտի խնդրեմ։» Բ Օր. Ժ. 18. 19:

2. Տէրը Եսայի մարդարէին ձեռքով մեղի կ'ըսէ թէ՝ երբոր Քրիստոս, Եհովայի արդարութեան յայտնութիւնը՝ կենդանի նկարագրութեամբ, գայ, փոխանակ Աստուծոյ օրէնքը ո՛ւ և է կերպով նուաստացնելու կամ խափանելու, պիտի մեծցնէ ու փառաւորէ զանիկա, և այս պատճառաւ Հայրը պիտի հաճէր Անոր։ Այս է մարդարէին զրուցածը։ —

«Տէրը իր արդարութեանը համար Անոր հաճեցաւ, իր օրէնքը մեծցուց ու փառաւորեց» Եսա, Խթ. 21։

Թէ ասիկա Քրիստոսի համար է, տես նոյն գլխոյն 19րդ համարը։

3. Քրիստոսի Հոգին մարդարէներուն միջոցովը խօսեցաւ, 1 Պետ. Ա. 10. 11։ Քրիստոս նոյն Հոգիով իր մէծ նախահօրը Դաւիթի միջոցաւ իրեն նկատմամբ ըստաւ, իւր առաջին Գալստեան ատենին համար խօսելով։ —

«Ո, իսկական ես, Դիրքի տուման մէջ ինձի համար զբուած է։ Ով իմ Աստուծս թու կամքը ընելու փափաքեցայ, ու թու օրէնքը իմ ներսինիս է։» Սաղմ. Խ. 7. 8։ Բաղդատէ Երք. Ժ. 5—10ի հետ, որ այս հատուածը Քրիստոսի վերադրուած է։

## Բ. Ի՞նչորէս ԿԱՏԱՐՈՒԵՑԱԻ ՔՐԻՍՏՈՍԻ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՄԲՆ ՈՒ ՕՐԻՆԱԿՈՎԸ

1. Քրիստոս իւր իսկ բերնով կրկին և կրկին կը յայտարարէ թէ ինք եկաւ, ոչ թէ նոր օրէնք մը տալու, այլ Աստուծոյ կամքը կամ օրէնքը սորվեցնելու։ Ասոր բաշմաթիւ ապացոյցներէն առնենք հետեւեալը։ —

«Ես ինքիրմէս բան մը չեմ ըներ, հասկա Հայրը ինչպէս ինձի սորվեց՝ այնպէս կը խօսիմ» Յովհ. Ղ. 28։

«Ես ինքիրմէս չխօսեցայ, հասկա Հայրը որ զիս զրկեց՝ ինք ինձի պատուիրեց ինչ որ պիտի ըսեմ և ինչ որ պիտի խօսիմ» Յովհ. Ժ. 49։

2. Մարդարէին յայտարարածին համեմատ Քրիստոս  
մեծցու՞ց Աստուծոյ օրէնքը . և այսպէս անոր վերաբերող  
պատիւը ցուցու՞ց : Մտիկ ըրէք իրեն մինչ կը խօսի լե-  
ռան վրայի քարոզին մէջ . —

«Մի կարծէք թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները աւքելու . չե-  
կայ աւելու, հապա կատարելու Քանզի ճշմարտապէս կ'ըսեմ ձեզի,  
Մինչև որ երկինք ու երկիր անցնին, Օրէնքէն լովս մը կամ նաևազիր մը  
պիտի չանցնի, մինչ բորոյն ալ կատարուին: Ուստի ով որ այս ամենա-  
փոքր պատուիրաններէն մէկը աւրէ, ու մարդոց այնպէս առվեցնէ, անի.  
Կամ ամենափոքր պիտի կոչուի երկինքի Թագաւորութեանը մէջ. բայց ով որ  
ընէ և սորվեցնէ, անիկա մեծ պիտի կոչուի երկինքի Թագաւորութեանը  
մէջ» Մատթ. Ե. 17—19:

Օրէնք մը կատարել զայն գործադրել է: Տես. Գաղ.  
Զ. 2: Տէրը մինչեւ իսկ աւելի յառաջ երթալով կը  
յայտարարէ թէ Ինք չեկաւ օրենքը փոխելու, մին  
չեւ իսկ յովտ մը՝ որ է Եբրայական ամենափոքր տառը,  
կամ նշանագիր մը, այսինքն փոքրիկ կէտ մը՝ որ մէկ  
դիրը միւսէն զանազանելու կը ծառայէ: Անշուշտ չոր-  
րորդ պատուիրանը որ կը յայտարարէ թէ «Եօթներորդ  
օրը Տէրովը քու Աստուծոյդ Շաբաթն է, » և որուն համար  
պատճառներ կուտայ, չէր կրնար փոխուիլ կարդալու,  
«Առաջին օրը շաբաթն է, » իր յատուկ պատճառովը, ա-  
ռանց փոխելու բազմաթիւ յովտեր ու նշանագիրներ:  
Եւ Քրիստոս աւելին կը յայտարարէ թէ՝ «Մինչեւ որ եր-  
կինք ու երկիր անցնին» այսպիսի փոփոխութիւն մը տեղի  
չպիտի ունենայ: Դուկ. Ժ. 17 ին մէջ Նա այսպէս կը  
բացատրէ այդ օրէնքը փոխելուն անկարելիութիւնը.  
«Դիւրին է որ երկինք ու երկիր անցնին, քան թէ օրէն-  
քէն մէկ նշանագիր մը իյնայ: » Ինչու: — Որովհետեւ կա-  
րելի էր որ երկինք ու երկիր անցնէին, և Աստուած կըր-  
նար ուրիշ երկինք մը ստեղծել անոնց տեղը առանց իր  
Աստուածութիւնը վնասելու, սակայն եթէ իր օրէնքը  
անցնէր, կամ անկատար ցուցուէր, իւր կառավարու-  
թիւնը պիտի կործանէր, և իւր բնաւորութեան բուն

ուղղութիւնը պիտի խախտէր: Քանզի իւր պատուիրանք-  
ները իր արդար բնաւորութեան յայտնութիւնն են (Սազմ.  
Ճժ. 172), և Անոր արդարութիւնը չպիտի պակսի (Եսա.  
Ժ. 6): Արդարեւ շաբթուան առաջին օրը պիտագային  
բնութենէն Աստուծոյ հանգուառութեան օրը չէր կրնար  
ըլլալ, որովհետեւ Արարիչը երբէք չհանգչեցաւ այդ օրը:

Քրիստոս աւելին կը յայտարարէ թէ ով որ այս օրէն-  
քին մինչեւ իսկ ամենափոքր պատուիրանքներէն մին  
կոտրէ, որուն մէկ մասն է Շաբաթը, երկինց թագաւո-  
րութեան մէջ ամենափոքր պիտի կոչուի. սակայն զա-  
նոնք սորվեցնողը և ընողը մեծ պիտի ըլլայ այդ թա-  
գաւորութեան մէջ: Նա յետոյ կը ցուցնէ թէ որքան ըն-  
դարձակ է այդ օրէնքը: Անոր արդարութիւնը ոչ միայն  
արտաքին գործին կը համարի, այլ բուն իսկ սրտին շար-  
ժառիթներուն որոնք կը մղեն գործը, այնպէս որ տա-  
ծուած ատելութիւնը մնալը է վեցերորդ պատուիրանին  
դէմ, և տածուած ցանկութիւնը եօթներորդին դէմ: Մատթ. Ե. 20—22, 27, 28: Ճշմարտապէս Նա մեծցուց  
օրէնքը և փառաւորեց զանիկա:

3. Անիկա Աստուծոյ կամքը ընելու եկաւ. Աստու-  
ծոյ օրէնքը Անոր սրտին մէջ էր: Արդեօք օրէնքը պահէց: Նա ըստւ . —

«Իմ Հօրս պատուիրանքները պահեցի, և Անոր սրտոյն մէջ կեցեր եմ: »  
Յովհ. Ժ. 10:

«Եւ եկաւ նազարէծ, ուր Ինք մեծցած էր, և Իր սովորութեանը պէս  
Շաբաթ օրը մոտ ժողովարանը, ու եկաւ որ կարդայ: » Դուկ. Դ. 16:

Երբ Փարիսեցիներէն ամբաստանուեցաւ թէ հիւանդը  
բժշկելով Շաբաթը պղծեց, Նա ցուցուց թէ Ինք չպղծեց  
զանիկա, և ճանցցաւ անոր իշխանութիւնը, ըսելով,  
«Ուրեմն Շաբաթ օրը բարիք գործել օրինաւոր է: »  
«Օրինաւոր» կը նշանակէ օրէնքին համեմատ: Իր գործը  
հետեւաբար օրէնքին չորրորդ պատուիրանին համեմատ  
էր, և դրական ապացոյց մէ թէ զանիկա այդ օրէնքին  
համեմատ պահեց:

Դարձեալ, Քրիստոս մեռաւ զմարդիկ մեղքէն փրկեցու համար: Տես Մատթ. Ա. 21: Տիտ. Բ. 14: Սակայն «մեղքը անօրէնութիւն է»,» Ա. Յովհ. Գ. 4: Ուրեմն Քրիստոս մեռաւ զմարդիկ անօրէն ըլլալէ աղատելու համար: Օրէնքը երկնից ու երկրի առջեւ փառաւորուեցաւ Աստուծոյ անարատ գառին խաչին վրայ մեռնելով:

Ճշմարտապէս, ինչպէս ինք յայտարարեց, Քրիստոս իր կամքը փնտոելու չեկաւ, հապա զինք զրկող Հօռք կամքը: Յովհ. Ե. 3: Կամ, ինչպէս Նա կ'ըսէ դարձեալ իր վարդապետութեանը և գործերոն նկատմամբ. «Ոչ թէ ես ինքիրմէս կը խօսիմ, հապա Հայրը որ իմ մէջս բնակած է, Անիկա կը գործէ այն գործերը: Յովհ. ԺԴ. 10:

Քրիստոսի հետեւողներուն վրայով ըստած է թէ անոնք «Շաբաթ օրը հանգստացան պատուիրանքին համեմատ:» Ղուկ. ԻԳ. 56: Պօլոս առաքեալ կը յայտարարէ թէ հաւատքը կը հաստատէ օրէնքը հաւատացեալին սրտին մէջ (Ղուվմ. Գ. 31), և թէ օրէնքին արդարութիւնը կը կատարուի անոնց մէջ՝ որ հոգեւորապէս կը քալեն, մինչ մարմնաւոր խորհուրդը Աստուծոյ օրէնքին չհնազանդիր: Հուվմ. Բ. 4—7: Այս բոլորին համաձայն ըլլալով, Յակոբոս առաքեալ հետեւեալ վկայութիւնը կուտայ տասնաբանեայ օրէնքին պարտաւորութեան, միութեան, և մշտատեւութեան մասին: —

«Եթէ դուք արքունական օրէնքը կը կատարէք զիրքին ըստածին համեմատ, թէ Քու ընկերդ սիրեա ցու ամփրտ պէս, աղեկ կ'ընէք. բայց ենէ աշառութիւն կ'ընէք, մեղք կը գործէք և օրէնքին կը յանդիմանուէք օրինականցներու պէս: Քանզի ով բոլոր օրէնքը պահէ ու մէկ բանի մէջ յանցաւոր ըլլայ, անիկան ամէնուն պարտական կ'ըլլայ: Վասն զի ան [կամ օրէնքը] որ ըստ թէ Շնութիւն մի ըներ, ըստ ալ թէ Մի սպանաներ Ռատի եթէ շնութիւն ընեն բայց սպանութիւն ընեն՝ օրինազանց կ'ըլլան: Անպէս խօսեցէք և այնպէս ըրէք, որպէս թէ ազատութեան օրէնքով պիտի գատուիք» Յակ. Բ. 8—12:

Սաղմօսերգուն կ'ըսէ. «Ո՛րչափ կը սիրեմ քու օրէնքդ: Այն է ամէն օր իմ մտածութիւնս: Քու պատուիրանքներդ զիս իմ թշնամիներէս աւելի իմաստուն ըրին, քանզի անոնք միշտ իմ քովս են:» Սաղմ. ՃԺԹ. 97, 98: Եւ սիրոյ միեւնոյն ձայնը կ'արձագանգուի սիրելի աշակերտէն, «Վասնզի ասիկա է Աստուծոյ սէրը որ Անոր պատուիրանքները պահենք, և Անոր պատուիրանքները ծանր բան չեն:» Ա. Յովհ. Ե. 3:

Վերոյիշեալ վկայութիւններէն (և շատ աւելին կրնար տրուիլ) յայտնի կերեւնայ թէ ոչ Քրիստոս և ոչ Առաքեալները ջնջեցին, խափանեցին, կամ փոխեցին Աստուծոյ օրէնքը կամ անոր ու եէ մէկ մասը: Անոնք սորվեցուցին անոր բացարձակ ամրողջութիւնը և մշտատեւութիւնը: Քրիստոս մեր մեծ և միակ Օրինակը պահեց զայն, և մեզի կը պատուիրէ որ իրեն հետեւինք (Յովհ. ԻԱ. 22), քալենք ինչպէս Անիկա քալեց (Ա. Յովհ. Բ. 6): Ասիկա բացարձակապէս վճռական է:

Շաբաթը ուրեմն երբէք չէ փոխուած Աստուծային իշխանութեամբ: Սակայն մարդկային իշխանութիւնը անբաւական է ու եէ փոփոխութիւն ընել Աստուծային հաստատութեան մը մէջ, հետեւաբար անիկայ յաւիտեան նոյնը կըմնայ: Ո՞վ ուրեմն յանդգներ է Շաբաթը եօթներորդ օրէն առաջին օրուան փոխել փոխադրել: Սուրբ Գիրք կը յայտնէ ասիկա: Այս, ամենայստակ կերպով: Աստուծոյ խօսքը մինչեւ իսկ Քրիստոսէ հինգ գարեր առաջ մատնանիշ կ'ընէ այն ոճրագործը որ պիտի խորհեր իր ձեռքը Եհովայի օրէնքին վրայ գնել, լսել անկէ ան պատուիրանը որ Մեծ Օրինաստուխն իրաւասութիւնը ու իշխանութիւնը կը ցուցնէ, և անոր տեղը զնել օրէնք մը որ պիտի դարձնէր զմարդիկ ճշմարիտ Աստուծը պաշտելէ. բուն ոճրագործին խոստովանութիւնն ալ ունինք թէ ինքը այսպէս ըրած է այս բանը: Դիտէ ապացոյցը:

Ա. ՈՃԻՆ ԵՒ ՈՃՐԱԳՈՐԾԻՆ ՎՐԱՅՈՎ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿՈՒԹԻՒՆ

1. Պօղոս առաքեալ Եփեսոսի եկեղեցին երէցներուն ըստ.

«Բանզի զիտեմ որ իմ զատուելէս ետքը ձեր մէջ յափշտակող զայլեր պիտի մտնեն, որննք պիտի չխնային հօսին, Եւ ձեզմէ ալ այնպիսի մարդիկ պիտի ելլեն, որննք ծուռ բաներ պիտի խօսին, աշակերտները իրենց ետեւէն քաշելու համար:» Դորժ. ի. 29, 30:

2. Բ թես. Բ. 7ին մէջ անիկա ըստ թէ «անօրէնութեան խորհուրդը հիմակուընէ կը զօրանայ:» սակայն այն ատեն կ'արգիւուէր իր լիակատար զարգացումէն: Ա. նոր ելքն և կատարելագոյն աճումը կը նկարագրէ նա 3 և 4րդ համարներուն մէջ. —

«ԶԱՅԱՅ որ մէկը ձեզ խարէ. վասն զի այն օրը [Տէրուը զալստեան օրը. տես համարք 1. 2] պիտի չզայ, եթէ ապստամբութիւնը առաջ չզայ, ու յայտնուի մեղաց մարդը, կրոստեան որդին, այն հակառակորդը նպատացած ամենուն վրայ, որ Աստուած կ'ըսուի կամ կը պատուի, մինչև անիկա Աստուծոյ տաճարին [կամ եկեղեցին, տես Ա. Կողմ. Դ. 16. Եփես. Բ. 20, 21] մէջ պիտի նստի. և ինքնինք ցուցնէ քէ Աստուած է:»

Սակայն եկեղեցին Գլուխը Տէր Յիսուս Քրիստոս է (Եփես. Ա. 22, 23), և եկեղեցին օրէնքը Աստուծոյ Խօսքն է, որ Քրիստոսի միջոցով եկաւ: Արդ իշխանութեան մը համար Աստուծոյ ՀԱԿԱՌԱԿԵԼՈՒՆ միակ ճամբան Աստուծոյ օրէնքին հակառակ օրէնքներ դնել, և անոնց հնազանդութիւն պահանջել է: Միակ եկեղեցը որով ան կրնար ինքզինքը Աստուծմէ վեր բարձրացնել, պահանջել է որ իր օրէնքը պահուի: Աստուծոյ օրէնքէն նախապատիւ սեպուելով: Օրէնքներուն մէջ տարբերութիւն մը պէտք է ըլլայ, և հետեւաբար այս իշխանութիւնը պէտք է ստանձնէ Աստուծոյ օրէնքը փոխելու իրաւունքը, և Աստուծոյ օրէնքին ու այս բռնակալին օրէնքին միջև եղած այս փոփոխութիւնը կամ տարբերութիւնը պէտք է Աստուծոյ դէմ հակառակութեան և Անոր վրայ հպարտանալուն բուն նշանք ըլլայ:

3. Թէ մեղաց մարդը ի՞նչպէս պիտի ներմուծէ այսպիտի օրէնք մը, ներչնչմամբ գուշակուած է: Ի Դանիէլ է. Պապականութիւնը նկարագրուած է պղտիկ եղջիւրով մը: Մարգարէն այսպէս կը բացատրէ անոր գործը. —

«Եւ Բարձրեալին դէմ խօսքեր պիտի ըսէ ու Բարձրեալին սուբրելը պիտի մաշէ, ու պիտի մատանակներ ու օրէնքներ փոխելու, ու անոնք մինչև ժամանակ մը, ժամանակներ ու կէս ժամանակ անոր ձեռքը պիտի տրուին: Համար 25:

Հոս ոճրոյ երեք մասնաւորութիւններ տրուած են: (1) Բարձրեալին դէմ խօսքեր պիտի ըսէ. (2) Բարձրեալին սուբրելը պիտի մաշէ. (3) Պիտի ՄՏԱԾԵ ժամանակներ ու օրէնքներ փոխելու, (կամ աւելի ճիշդը, օրէնքը փոխելու), յայտնապէս Բարձրեալինը: Հոս միայն երրորդ մասնաւորութեան վրայ խօսելու տեղ ունինք: «Օրէնքը» մարդկային օրէնքներ չկրնար ըլլալ, վասն զի ամէն մարդկային իշխանութիւն իրաւունք ունի զանոնք փոխելու յարմար սահմաններու մէջ, սակայն անիկայ օրէնք մըն է՝ զոր այս իշխանութիւնը Զէր կրնելը իՍԿԱՊԷՍ փոխել, այլ միայն կրնար ՄՏԱԾԵ, ՓՈԽԵԼՈՒ: Ասիկա հարկաւ Աստուծոյ օրէնքն է: Տուէյք Սուբր Դիրքը, այսինքն Հռովմէտական կաթողիկ եկեղեցին թարգմանութիւնը, այսպէս կ'ըսէ. «Ինքզինքը կարող պիտի կարծէ» ասիկա ընելու: Սրբագրուած Անգլիերէն թարգմանութիւնը, «պիտի մտածէ ժամանակները և օրէնքը փոխելու:»

Աստուծմէ սահմանուած առաջին «ժամանակը» օրն էր: Տես Ծննդ. Ա. Իրիկունով սկսաւ և իրիկունով վերջացաւ: Տես Ղե. Իֆ. 32: Մարկ. Ա. 32: Սկիզբէն Աստուծմէ սահմանուած միւս «ժամանակը» եօթնեակն էր՝ Շաբաթով նշանակուած: Փոփոխութիւն մը օրը սկսելուն մէջ, և փոփոխութիւն մը հանգստութեան օրուան մէջ, անշուշտ փոփոխութիւն մ'է (ժամանակներու), որով Աստուծոյ օրէնքը կը փոխուի իր ամենէն կենսական մասին մէջ, այսինքն չորրորդ պատուիրանին մէջ, որ

օրէնքին մէջ միակ պատուիրանն է՝ որ ժամանակի կը վերաբերի և կը պահանջէ եօթներորդ աւուր սուրբ պահուիլը :

Այս կր ցուցնէ թէ ոճրագործին զործը պէտք է վերաբերութիւն ունենայ չորրորդ պատուիրանին, որ տասնաբանեային ժամանակի վերաբերող միակ պատուէրն է : Այս գուշակութիւնները կատարուեցան :

#### Բ. ՈՃՐԱԳՈՐԾԻՆ ԽՈՍՏՎԱՆՈՒԹԻՒՆԸ

Հոռվմէական Կաթոլիկ եկեղեցին, կամ Պապականութիւնը, կը յայտարարէ թէ ինք կատարած է բուն այն բանը զոր մարդարէութիւնը գուշակած է : Դիտէ ապացոյցը .

1. Առ Եւզեպիոսի վկայութիւնը, որ է Կաթոլիկ եկեղեցոյն ամենավլամ «Հայրապետաներէն» մին, վատ կոստանդիանոսի ժամանակակիցը, ջատագով ու աստուածացիչը : Նա կ'ըսէ. «Ամէն ինչ որ պարտ էր ընել Շաբաթ օրը, ՄԵՆԻ Տէրոջը օրուան (Միաշաբաթի) փոխանցեցինք զանոնք» : Անոր ակնարկած «ՄԵՆՔ»ը կոստանդիանոս, Պապ Սիլվէսթէր, և Եւզեպիոսի նման եպիսկոպոսներ են :

2. Տօքթինէլ Գէթէքիդմ (Եջ. 101, 174, 351—355) Կապացուցանէ թէ Բողոքականներ Սուրբ Գիրքով չեն առաջնորդուիրու ։ Կը ներկայացնենք հարցումներէն և պատասխաններէն երկու հատ . —

ՀԱՐՅ. — Ուրիշ ի՞նչ կերպով կրնաս ապացուցանել թէ եկեղեցին իշխանութիւն ունի օրէնքով տօներ հաստատելու

ՊԱ.Տ. — Եթէ նա չունենար արապիսի իշխանութիւն, չէր կրնար ըրած ըլլալ այն յորում բոլոր արդի կրօնաւորներ կը համաձայնին իրեն հետ, այսինքն չէր կրնար եօթներորդ աւուր Շաբաթի պահապանման տեղ Միաշաբաթի պահպանումը հաստատած ըլլալ, փոփոխութիւն մը՝ որուն համար չկայ Սուրբ Գիրքի վկայութիւն :

ՀԱՐՅ. — Բողոքականներ շաբաթ օրը կամ եօթնեկին եօթներորդ օրը հասարակ զործ զործելով կը հետեւին Սուրբ Գիրքին իրը իրենց հաւատքին միակ կանոնը, — այս արտօնութիւնը որոշակի գրուած կը գտնէ՞ն Սուրբ Գիրքին մէջ :

ՊԱ.Տ. — Բնադրակառակը, անոնք միայն աւանդութեան իշխանութիւնը ունին այս սովորութեան համար Շաբաթը պղծելով անոնք կ'աւրեն Աստուծոյ պատուիրանքներէն մին զոր նա երրէք չէ խափանած որշապէս, այսինքն «Շաբաթ օրը միտքը բեր զամփիկա սուրբ պամելու համար» :

3. «Համառօտագրութիւն Քրիստոնէական Վարդապետութեան» անուն ուրիշ զիրքի մը մէջ, Կաթոլիկ եկեղեցին օրէնքը փոխելու մասին իր իշխանութիւնը կը հաստատէ հետեւեալ կերպով . —

ՀԱՐՅ. — Բնադրէս կ'ապացուցանս թէ եկեղեցին իշխանութիւն ունի տօներ և սուրբ օրեր հրամայիլու

ՊԱ.Տ. — Բուն իսկ Շաբաթը Միաշաբաթի փոխելովը, զոր Բողոքականներ կ'ընդունին, և հետեւաբար անոնք պարզօրէն կը հակասն ինք զինքնուն՝ Միաշաբաթը խստի պահելով, և միւնոյն եկեղեցին հրամայուած շատ ուրիշ տօները զանց ընելով :

ՀԱՐՅ. — Բնադրէս կ'ապացուցանս այդ:

ՊԱ.Տ. — Բորփինու Միաշաբաթը պահելով անոնք կը ճանչնան եկեղեցին տօներ սահմանելու և զանոնք չպահովն իրը մեղապարտ դատապարելու իշխանութիւնը, և իրմէ պատուիրուածներուն մնացեալը չպահելով, անոնք դարձեալ կ'ուրանան միւնոյն իշխանութիւնը :

4. Ի պատախան Կարտինալ կիպպընի, Ամերիկեան Կաթոլիկ եկեղեցիներու Մրգեպիսկոպոսին ուղղեալ, 1895, Հոկտեմբեր 28 թուակիր նամակի մը՝ որ կը հարցնէր, «Հոռվմէական Կաթոլիկ եկեղեցին հանգստութեան օրը շարթուան եօթներորդ օրէն առաջին օրուան փոխելու գործողութիւնը կը յայտարարէ իրը մի դրոշմիւր իշխանութեան», հետեւեալը ընդունուեցաւ . —

Անշուշտ Կաթոլիկ եկեղեցին կը պնդէ թէ փոփոխութիւնը իր գործն է: Ուրիշ կերպ եղած չէր կրնար ըլլալ ան քանի որ այն օրեր ոչ ոք կ'երազէր ո և է բան ընելու հոգեւոր, եկեղեցական և կրօնական ինդիքներու մէջ՝ առանց իրեն եւ այս զործը կրօնական ինդիքներու մէջ իր եկեղեցական իշխանութեան ու իրաւասութեան մի դրումն է:

[Արարագութեան] Հ. Ֆ. ԹՈՎ. ՄԱՍ

Ատենադպիր Կարտինալին

ԲՈՂՈՔԱԿԱՆԱՑ ԿՈՂՄԱՆԷ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՔ

Կարելի է ոմանք հակամիտին տարակուսելու այս խնդրոյն մասին Հռովմէականաց տեղեկութիւններուն, և շնաւատալու անոնց վկայութեանը . սակայն պէտք է յիշուի թէ Հռովմայ եկեղեցին հասարակաց կարծիքի առեանին առջեւ կը կենայ Ստուծոյ Խօսքէն ամբաստանուած երեք յանցանքներով, ինչպէս առաջ նշանակեցինք . — (1) Բարձրեալին դէմ խօսքեր խօսիլ, (2) Բարձրեալին սուրբերը մաշել, (3) Մտածել ժամանակներ և օրէնքը փոխելու : Դան, է. 25 : Ան կրնայ ուրանալ ամբաստանագրին մէջի առաջին երկուքը, սակայն նա կը խոստովանի կատարած ըլլալ երրորդին մէջի ամբաստանուած յանցանքը, ինչպէս որ ծանուցուեցաւ արդէն յիշուած վկայութիւններով :

Բողոքական հեղինակներուն վկայութիւնները պիտի տրուի հիմա ցուցնելու թէ ե՞րբ և որմէ ներմուծուեցաւ փոփոխութիւնը : Պէտք է յիշուի նաեւ թէ այս վկայութիւնները Շաբաթ օրը պահող կամ Անոր բարեկամ եղողներու կողմէ չեն : Սըր Ուելելմ Տօմուիլ կ'ըսէ . —

Քրիստոսի Թուականէն ասդին դարեր անցան երբ տակաւին Միաշաբաթը իր Շաբաթ չէր պահուեր, Պատմութիւնը մեզի մէկ ապացոյց կամ նշան մ'իսկ չտար թէ անիկա այսպէս կը պահուէր թ. Տ. 321 Միաշաբաթի պահպանման համար կոստանդինոսի հանած հրովարտակէն առաջ և է ժամանակի : — Քննութիւն Վեց Հումարենու, էջ 291:

Առաջն երեք դարերու ոչ մի Եկեղեցական պատմիչ Միաշաբաթի պահպանման սկզբնաորութիւնը վերագրած է Քրիստոսի կամ Անոր առաքեալներուն : — Յաւելուած Վերոյիշեալ Գրիմ, էջ 6, 7:

Տըր . Հէյս, իւր «Եկեղեցական պատմութեան» մէջ (Ժամ Ա., Բաժանում 2, Յ. Տ. 100—312, հատ. 99), սապէս կը վկայէ . —

Հռովմէական Եկեղեցին Շաբաթը իր ծոմապահութեան օր մը կը նկատեր, անիկա իրեւ համապատմեան օր պահողներուն ուղղակի հակա-

ռակելու համար: Միաշաբաթը մնաց ուրախալից տնտեսմբութեան օր մը՝ որուն մէջ կ'զգուշանային ամէն ծոմապահութենէ և աշխարհային զբաղումէ որչափ որ կարելի եր, սակայն Շաբաթին նկատմամբ Տասնաբաննեային սկզբնական պատուիրանը այդ օրուան չէր առնուեր այն ատեն:

Տըր . Բիթըր Հէյլին այս բաներուն վրայով հետեւ եալ կերպով կը խօսի . —

Այս տարրերութեամբ անիկա երկար ատեն միասին մնչեւ վերցապէս Հռովմայ Եկեղեցին դատը շահեցաւ, և Շաբաթը ծոմապահութեան օր մը եղաւ գրեթէ Արեւմտեան աշխարհի բոլոր մասերուն մէջ, — Շաբաթի Պատմութիւն, Մաս Գ, Գլուխ Գ, Հատուած 3:

Շաբաթին վրայ նսեմութիւն և նախատինք ճգելով էր որ այն գործը յաջողութեամբ յառաջ տարուեցաւ :

Ուկիելմ Փրին, հին Անգլիացի աստուածաբան մը, սապէս կը մեկնէ Լաւողիկիոյ ժողովին (Յ. Տ. 364) 29րդ կանոնը՝ որ նզովեց Շաբաթի պահպանումը . —

Եօթներորդ աւուր Շաբաթը պահուեցաւ Քրիստոսէ, առաքեաներէ, և նախնի Քրիստոնեաներէ, մնչեւ որ Լաւողիկիսն մողով կերպով մը բոլորվին խսինաց անոր պահպանումը . . . . Լաւողիկիոյ ժողովը, Յ. Տ. 364, նախ հաստատեց Տէլուզ օրուան պահպանումը, և բանապահնիքի տակ արգիլց Հրէական Շաբաթին պահպանումը : — Քննական Տեսութիւն Տէլուզը օրուան վրայ, էջ 32:

Օկսպուրկի Դաւանութիւնը, Մելանկթոնէ շինուած, կ'ըսէ . —

Տէլուզը օրուան [Միաշաբաթի] պահպանումը հիմնուած է ոչ թէ Աստուծոյ պատուիրաններէն միոյն վրայ, այլ Եկեղեցիին իշխանութեանը վրայ:

Մը . Կլատըռաթըն կ'ըսէ . —

Շաբաթուան Եօթներորդ օրը իր պարտաւորիչ կրօնական պահպանման տիտղոսէն դրկուած է, և անոր առանձնաշնորհը առաջն օրուան անցած է, առանց Ս. Գրիմն ուղղակի հրաման մը ըլլալու : — Եկեղեցական Ամսաբերեր:

Եյթըն կանոնագիրը կ'ըսէ . —

Զկայ մի խօսք, մի անարկութիւն նոր կտակարանին մէջ Միաշաբաթ օրը գործէ ետ կենալու նկատմամբ:

Մոխիր Զորեցաբթի կամ Մեծ պահքի պահպանումը կը կենայ ճիշդ Միաշաբաթի հիման վրայ:

Կոստանդիանոսի հրամանը առաջին հրապարակային բայցն եղաւ շաբթուան առաջին օրը հաստատելու մէջ իր օր մը՝ յորում պէտք էր աշխարհային հանգստութիւն ըլլուր ինչպէս կրօնական պաշտամունք... Միաշաբաթի հանգստութեան մէջ Աստուածային օրէնք չմտներ Տասը Պատմիւանի, Trübner & Co.

### Տր. Իսահակ Ռևելերմա. —

Թէ ինչու շաբթուան առաջին օրը սուրբ կը պահենք փախանակ Էօթներորդին, նոյն պատճառին համար է որ շատ ուրիշ բաներ ալ կը պահենք, ոչ թէ որովհետև Սուրբ Գիրք՝ այլ որովհետև եկեղեցին պատուիրած է զայն — Պարզ Քարոզներ Քրիստոնէական Վարդապետութեան վրայ, Longman's & Co.

Պէտք է դիմել սա կարեւոր իրողութիւնը թէ մենք մեր հաւատքը, կամ այս խնդրոյն մասին մեր փաստը պատմութեան վկայութեան վրայ չենք հիմներ, այլ Աստուածոյ ներշնջեալ խօսքին վրայ: Պատշաճ է պատմութեան դիմել ցուցնելու համար Աստուածոյ Խօսքին կատարումը, սակայն բաւական տարբեր բան մ'է հոն երթալ սորվելու համար մեր պարտականութիւնը առ Աստուած, կամ գտնելու համար բան մը որ պիտի արդարացնէ մեզ Սուրբ Գրոց մէջ չհրամայուած մէկ բանը ընկելու մասին: Վերջինը թողուլ է Բողոքականաց վարդապետութիւնը թէ Սուրբ Գիրքն և միայն Սուրբ Գիրքն է մեր հաւատքին և սովորութեան կանոնը, և ընդունիլ է Հոռվմէական աւանդութեան վարդապետութիւնը փոխանակ Սուրբ Գիրքի: Ասիկա արդարե մերժել է Սուրբ Գիրքը և անոր հեղինակը, և ընդունիլ Հոռվմը և անոր աւանդութիւնները որոնք կը խափանեն Աստուածոյ Խօսքը:

Վերջապէս կ'ուզենք ուշադրութիւն հրաւիրել հետեւեալ երկու կէտերու վրայ. —

1. Միաշաբաթի պահպանման ծագումը: Ասիկա ի մէջ բերուեցաւ այն ապատամբութեան գործելովը, որուն արդիւնքը վերջապէս Պապականութեան հաստա-

տութիւնը եղաւ: Պապականութիւնը իրբեւ սազմ գոյութիւն ունէր կոստանդիանոսի ժամանակէն շատ առաջ: Անօրէնութեան խորհուրդը կը գործէր մինչև իսկ Պօղոսի օրերը (Բ. Թես. Բ. 7), սպասելով միայն հեթանոսութեան գապիչ իշխանութեան վերցուելուն, որպէսզի աշխարհի առջև յայտնէր Պապականութիւնը իւր կատարեալ զօրութեամբ: Զարութեան այս այլանդակ կազմակերպութեան արմատը շատ ետ դարերու մէջ կ'երկարի անոր յայտնի գարգացումէն առաջ, նման ծառի մը որ իր զվարաւոր արմատը գետնին մէջը շատ խորը կը զրկէ՝ դիտողին առևութիւնէն անդին: Այդ արմատին միջոցով Միաշաբաթը մուտ գտած է Քրիստոսի եկեղեցին մէջ, և այդ ծառին վրայ կ'երեւի իր ամենէն նշանաւոր պատուղներէն մին: Իր մի հաստատութիւն, Միաշաբաթը թէ հեթանոսական է և թէ Պապական. իր Տէրոջը Շաբաթին մէկ մրձակիցը, բոլորովին Պապական է:


2. Տէրոջը Շաբաթին անփոխիելի բնութիւնը: Թէպէտե այս տեարակին անունն է «Ո՞վ փոխեց Շաբաթը», իրողութիւն մ'է թէ Շաբաթը, ինչպէս Աստուածային օրէնքին ամէն մէկ մասը, չկրնար փոխուիլ ինչպէս որ անոր հեղինակին բնութիւնը կամ հանգամանքը չկրնար փոխուիլ: Օրէնքը Աստուածային մտքին ու կամքին մի յայտնութիւնն ըլլալով, պէտք է անփոփոխելի ըլլայ ինչպէս ինքն Տէրը. և Նա չփոխուիր: Շաբաթն ալ պատմական դէպք մը կը պարունակէ, և ուստի չկրնար փոխուիլ, որովհետև պատմութեան դէպքերը փոփոխութեան կարելութիւն չեն ընդունիր:

Շաբաթ կը նշանակէ հանգիստ: Տէրոջը Շաբաթը Տէրոջը հանգստառութեան օրն է, «Անիկա եօթներորդ օրը հանգստացաւ:» Ծննդ. Բ. 2: Կրնայ երբէք ձմարիտ լինիլ թէ նա եօթներորդ օրը չհանգստացաւ, այլ շաբթուան առաջին օրը կամ ուրիշ ու է մի օր հանգստացաւ: Ստուգիւ ոչ: Հետեւապէս երբ չորրորդ պատուիրանը

կըսէ թէ «Եօթներորդ օրը Տէրոջը քու Աստուծոյդ Շաբաթն է» (Ել. ի. 10), կը յայտնէ անփոփոխելի ճշմարտութիւն մը. ուստի, առաջին օրը կամ Միաշաբաթը Շաբաթ կամ Տէրոջը հանգստութեան օրը կոչել յայտնել է բան մը որ ճշմարտութիւն չէ. և երբէք չկրնար ճշմարտութիւն ըլլալ, որովհետեւ Աստուծոյ Խօսքը կը յայտարարէ թէ եօթներորդ օրը Տէրոջը Շաբաթը կամ հանգըստութեան օրն է:

Այսպէս երբ Շաբաթին փոփոխութեանը վրայ կը խօսինք, Շաբաթի օրէնքին մէջ ո՛ւ և է իրական փոփոխութեան չենք ակնարկեր, այլ այն փոփոխութեան զոր Հռովմայ եկեղեցին խորհած է ընել և ջանացած է մտցնել մարդոց սովորութեանը մէջ ի մասին պահպանաման աւուր:

Սիրելի ընթերցող, ո՞ր իշխանութեան հնազանդինք: Ո՞ր ճամբան ընտրենք: Որո՞ւ Շաբաթը պահենք: Աստուծոյ Խօսքին հնազանդինք՝ թէ մարդոց աւանդութիւնները բռնենք: Քրիստոսի հետեւինք՝ թէ նեռին: Տէրոջը Շաբաթը պահենք, թէ «մեղաց մարդուն» մըրցակից կիրակին: Աստուծոյ օրէնքին հնազանդինք Օրինատուէն եկածին պէս և պահենք Սուրբ Գրքին Շաբաթը, թէ Պապականութենէն փոխուած օրէնքին հնազանդինք և պահենք Հռովմէական Միաշաբաթը: Փրկիչը կ'ըսէ, «Պարապ տեղը զիս կը պաշտեն մարդոց պատուիրած բանները իբրև վարդապետութիւն սորվեցնելով ո» Մատթ. ԺԵ. 9: «Երանելի են անոնք որ Անոր պատուիրանքները կը կատարեն որ իշխանութիւն ունենաց ծառին վրայ, և դռներէն ներս քաղաքը մտնեն» Յայտ.



0024484

«Ազգային գրադարան



NL0027487

818

Միջազգային Տետրակի Ընկերութիւնը կը հրատարակէ Քրիստոնէական զիրքեր, թերթեր եւ անողակներ աւելի քան 50 լիգուններվ. Անգլիերէն, Դամբուներէն, Ֆրանսերէն, Սպաներէն, Հոլանդական, Տանիմարգական եւ Շվեյցարական ցուցակները նոյն են պարունակութեամբ. Նաև առաս գրութիւնը կան Խուսական, Փոլսկան, Պոհէմական, Էստոնական, Լետոնական, Հունգարական, Խուասկան Փորթուկիցեան, Բուլղարական, Զայերէն, Տաճկերէն, Յունարէն, Արաբերէն, եւն. լիգուններով Ցուցակներ կը խրկուին:

Համեցէք ուղղել առ.

Կ. Պոլիս, Չակմակճլար Խօզուքը, Մուրատեան Խան, Թիւ 11  
Constantinople, Tchakmakdjilar Yocouchou,  
Mouradian Han, N. II, Turkey.

Hamburg, Grindelberg 15a, Germany.

Basel, Nonnenweg 22, Swiss.

Genf, Rue da le Synagogue 29, Swiss.

Watford, Stanborough Park, Herts, England.

Christiania, Akersgaden 74, Norway.

Stockholm, Kungsgatan 34, Sweden.

Helsingfors, Unionsgatan 4, Finland.

Riga, Kl. Newastr. 12, Russia.

New York City, 32 Union Square East, U. S. A.

Washington D. C., Takoma Park Station, U. S. A.

College View, Nebraska, U. S. A.

Nashville, 24. Avenue, North, Tenn., U. S. A.

Mountain View, Santa Clara Co., California, U. S. A.

Toronto, Junction, Ontario, Canada.

Tacubaya, D. F., 1420 Avenida 20, Mexico.

Port of Spain, 31 Dundonald Street, Trinidad.

Sao Bernardo, Estação S. P. R., Sao Paulo, Brasil.

Buenos Aires, Casilla Correo 481, Argentina.

Valparaiso, Casilla 787, Chile.

Kapstadt, 56 Roeland Street, South-Africa.

Karmatar, The Watchman Press, E. I. Ry., India.

Singapore, 12 Dhoby Ghaut, East-India.

Honan, Sin Jang Cheo, via Hankow, China.

Tokio, 846 Sendagaya-mura, Japan.

Warburton, Victoria, Australia.

Cooranbong, Avondale, N. S. W., Australia.

818

